

ԹԻՒՆ ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹԵԱՆ<sup>1</sup> ԸՍՈՒԱԾԸ. ԵՐԵՔԻՆ ՄԵԶՆ  
ԱԼ ԳԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՆԴԱՐՆ ՈՒ ՎԱՌՎՐՈՈՒՆ ՈՒ ԳԱՐ-  
ԴԱՐՈՒՆ ՈՃԸ ԿՐԻՓԱՅԻՆ :

Իր անձնանուեր կողակցին մտադիւր խնամքը  
մինչեւ վերջը վայելել չկրցաւ Թիեռի. 1844ին  
վախճանեցաւ նա, եւ իր ցաւերը կրկնապատկե-  
ցան. մինչեւ որ ինքն ալ 1856ին մայիսի 22ին  
մեռաւ վարսունըմէկ տարեկան :

Ասկէց քահնուերկու տարի առաջ կուրցած  
ժամանակը զրուցեր եր թէ « Կայ աշխարհիս  
վրայ բան մը որ նիւքական վայելքներէն, հարս-  
տուքենէ ու նաեւ առողջուքենէ վեր է, եւ այն է  
որ մարդ իր անձը գիտութեան նուիրէ. » մինչեւ  
մահը գործով կատարեց Թիեռի ըսածը. երէ  
բժիշկներուն խօսքին մտիկ ընէր ու միտքը յոզնե-  
ցընելէն ետ կենար, շատ կրնար ապրիլ, եւ երէ  
շատ աւելի ալ չապրեր՝ գէք առանց ցաւոց կապ-  
րէր : Մահուան անկողնոյն մէջ լեզուն որ  
բոնուեցաւ, հասկըցաւ որ ալ պէտք է քողով

աշխատանքը. վասն զի պառկած տեղը. կար-  
դացընել կուտար զինուած գրքերն ու պակասո-  
թիւնները կըսէր որ սրբազրեն :

Դաղղիոյ պատմութիւնը հասուն քննութեամբ  
գրուած ջըլլայով՝ մէջը շատ անհիմն ու առա-  
պելեալ դէպքեր կային. Թիեռիին մեծ արդիւնքն  
այն եղաւ որ զանոնք մանրազնին եւ անձարեղ  
բանաքննութեամբ հետազոտեց, անոնց անվաե-  
րութիւնը բազմարիւ վկայութիւններով հաստա-  
տեց, ու ազգային պատմութենէն դուրս հանեց.  
ուստի եւ գերմանացի հեղինակին մէկը կըսէ թէ « Միայն Թիեռին մեզի հասկըցուց գաղղիական  
միապետութեան տասնըցորս դարերը. » վասն  
զի իրմէ առաջ Դաղղիոյ պատմութիւնը զրողները  
մինչև չորեքտասաններորդ դար առանց քննու-  
թեան առասպեկն ու ձշմարտութիւնը խառն իբրև  
ստոյգ կըպատմէին, եւ ասոնց մէջ անուանի են  
Կառնիէ, Անքըրի եւ Միլոյ :

## ԿԵՆՑԱԴՐՈԳՈՒՏ ԲԱՆՔ

### ՀԱԳԱԽՈՍ ԿԱՄ ՄԵԽԱԿ.

Չափախոտը կամ մեխակը (գարանֆիլ աղաճը)  
միջակ բարձրութեամբ ծառ մի է, այսինքն հազին  
10 մերը բարձրութիւն կունենայ : Տերեւները  
հակադիր են, ձռաձեւ, սրածայր, լերկ, ողորկ,  
փայլուն, խոշոր երակներ ու ջղեր ունին, եւ  
բոլոր տարին դալար կըմնան : Ծաղիկները գար-  
դագոյն են եւ հոտաւետ :

Սյս ծառը որ Հնդկաստանի արեգական տակը  
բուսածներուն գեղեցիկներէն մէկն է, մշտադա-  
լար բուրգի մը կընմանի՝ անրիւ գեղատեսիլ  
ծաղկըներով զարդարեալ : Ամէն մասունքը հո-  
տաւետ են, բայց ամենէն աւելի ծաղկունքը,  
որոց անոյշ հոտը մինչեւ հեռաւոր տեղեր կը-  
րուքէ, նաեւ չորնալին ետքն ալ :

Սյս հոտը աւելի ալ սաստիկ կըլլայ չքացուած  
կոկոններուն վրայ. եւ ասոնց չորցածներն են որ  
կըփառուին ու շատ բանի կըգործածուին .

ասոնց ալ ծառին անունը կուտանք հայերէն,  
այսինքն մեխակ կամ ձագախոտ (գարանֆիլ) :

Հին բնապատումք՝ կըմանաչէին ձագախոտը,  
որ Ավլիանիոյ Մոլուքեան կղզիներէն եկած է :  
Միջին դարու մէջ Վենետիկեցիք յեզիւստացւոց  
եւ յերաբացւոց կղզներին մեխակն ու կըրերէրին  
ներոպացւոց կըվաճառէին : Երբոր Վասքոյ  
Կամա Բարեյուսոյ Գլխէն անցաւ, Փորրուգալիցիք  
Մոլուքեան կղզեաց տիրեցին. բայց շուտով  
Հոլանտացիք անոնց ձեռքէն առին, եւ այս հա-  
մեմին վաճառումն իրենց սեպհականեցին, և  
գլխաւոր տեղն էր Ամայօնակամ Ամպուան կղզին :

Ուրիշ ազգերը շատ շանացին որ ներոպան  
Հոլանտացւոց այն մենափաճառութենէն ազտի,  
բայց շանքերնին փուճ ելաւ, եւ շատ անձինք  
անոնց արքնութեանն ու խատութեանը զո՞ն եղան :  
Փուար անունով գաղղիացին, որ Դաղղիոյ կղզւոյն  
կուսական էր, 1770ին երկու նաև դրկից որ եր-  
րան տնկելու համար ձագախոտ բերեն . ասոնք  
շատ կղզիներ պտղտեցան ու տեղ մը մեխակի

<sup>1</sup> Histoire du tiers-état.

ծառ չգտան, որովհետեւ Հոլանտացիք բոլորն ալ շարդել տուեր էին : Վերջապէս անտանելի աշխատանքով աննամար փտանգներէ ու Հոլանտացոց նաւերէն ազատած՝ դարձան եկան Գաղղիոյ կղզին, հետերնին թերելով այն ցանկալի բոյսը : Անկեց տարածուեցաւ ձագախոտը Մանէ ու Պուրապոն կղզիներն ու հասարակածի Ամերիկան : Կուլանա մտաւ 1774ին, եւ Գաղղիացոց ձեռքն եղած Անդիկան կղզիները 1789ին . յետոյ մտաւ նաև Մասքարենեան կղզիքը, Մումատրա, եւ այլն :

Ձագախոտը շատ փափուկ ծառ է, որպէս զի լաւ յառաջ գայ, պէտք է որ դիրքն արեւելեան ըլլայ, եւ կամ գեր հարաւային . հովը, արեւն ու



Մեխակ.

չորուրինը շատ վնասակար են, եւ ամեն հոդ յարմար չգար . գօրաւոր, խոր ու զոյ երկիրներ կըսիրէ :

Այս փափկասէր ծառոյն մշակուրինը շատ խնամք կուգէ : Երկու կերպով կըրազմանալ, սերմամբ եւ աղուրիով (տախորիմա). առաջին կերպին մէջ՝ հասունցած պտուղը 8 տասնամերը խորութեամբ գետնին մէջ կըրադեն առանց ծակը բոլորովին հողով լեցընելու . յետոյ բոլոր այն ծակ կերուն վրայ կարգ մը տերեւ կըտարածեն եւ զգուշութեամբ կոռոգեն :

Որչափ կարելի է այն տեղը ցանելու է ուր որ պիտի բուսնին մեծնան ու ծառանան, վասն զի տեղափոխուրինը շատ դժուարութիւններ ունի . պէտք է որ բոլոր արմատին կպած հողովը հանուին, եւ դրուած ծակն այնչափ լայն պիտի ըլլայ որ արմատին չորս դին գեր 15 հարիւրամերը խոռոչ մնայ, զոր չոր տերեւներով լեցընելու է . եւ յետոյ իւրաքանչիւր ծակին թերանք պէտք է միւղերով ու խոխիներով գողել, որպէս զի վնասակար կենդանիք, մանաւանդ մկները մէջը չմտնեն :

Առաջին տարիները ձագախոտը արեւուն ձառագայրներէն կըպաշտպանեն առանց ցողոյ, եղեամի եւ անձրեւի ազդեցութենէ խափանելու . ուստի եւ շատ լաւ յառաջ կուզայ ցանցառ ու թերեւ տերեւ ունեցող ծառոց տակ, ինչպէս են զիսաւորաբար արմաւենիները, եւ աւելի լաւ՝ անտառներուն խոնաւ ու անարեւ տեղերը :

Հնգկաստանի ու Քայենի մէջ ձագախոտը աղուրիով կըրազմացընեն, եւ այն ժամանակ միայն կըկտրեն ծառոյն վրայէն այն աղուրիները, երբոր հոյզը կըսկսի վեր ելլել : Այս կերպին աղեկուրինն այն է որ ծառն աւելի շուտ կըպտղաբերի :

Ճիւղերն ու նաև բունը շատ բարակ ըլլալով, երէ քիչ մըն ալ բարձր ըլլան, խոշոր ու ծանր զիստոյն զիմանալով՝ թերեւ քամիէ կըկոտրին . ուստի չեն բողուր որ ծառի պէս բարձրանան . Մաւրիտիոս ու Պուրապոն կղզեաց մէջ ուր յաճախ են փորորիկք, 3 մերրէն աւելի չեն բողուր որ բարձրանայ :

Եւրոպայի մէջ ձագախոտը բարձր ջերոցներու մէջ միայն կրնայ բուսնիլ, եւ այն շատ դժուարութեամբ, ու 2 կամ 3 մերրէն աւելի չբարձրանար :

Մոլուքեան կղզեաց մէջ երեք տարիեն կըսկսի պտուղ տակ ձագախոտը . բայց առատ պտղաբերութեան ժամանակը հինգերորդ տարին է . իսկ ուրիշ տեղեր՝ հազիւ տասներորդ տարին :

Մեխակը իբրեւ համեմ այն ատեն կըտողվեն՝ երբոր ծաղիկը քիչ մը կարմիրի եւ սկսի թերթերը բանալ, որ բեւենին ծայրը քիչ մը ունելով կըոր զնակ մը կըձեւացընեն . եւ օրովհետեւ ծաղիկներն ետեւ ետեւ կելլեն, ժողովելուն ալ ամիսներ կըքշէ : Մըչափին որ կրնան՝ ձեռքով կըտողվեն, յետոյ մնացած բեւենները երկայն եղեգներով վար կառնուն որ ծառին տակ փուած սաւաններու մէջ կիյնան : Մոլուքեան կղզեաց ձագախոտը տասներորդ կամ տասուերկուերորդ տա-

թին սովորաբար մեկ քաշէն աւելի թեւեռ կուտայ. եւ ամեն մեկ քաշին մեջ տասուերկու հազար թեւեռի չափ կը լլայ :

Մեխակը ծխով կամ արեւու մեջ կը ըօրցընեն : Երբոր ծխով չորցուի, բոլորովին կը սեւնայ, ու եղը կը ցամքի. իսկ արեւու մեջ որ չորնայ, այն-չափ չսեւնար, եւ ամենեւին եղը չկորսնցըներ, եւ ասանկ են Հնդկաստանէն եկածները, որ աւելի յարգի են :

Երբոր ձագախոտին ծաղիկները մոռցուին կամ կամաւ բողուին, պտուղ մը կուտան որ Մելապա-գտուղ կը սուի. երկայնաձեւ է ու սեւկակ, եւ մեջը խժալին նիւրէ ձուաձեւ կարծր ու սեւ նուշ մը ունի, որ բեպկուեւ անոյշ կը հոտի, բայց թեւեռ-ներուն չափ սաստիկ չէ հոտը : Թարմ եղած ժամանակը Հոյանտացիք շաքարով կեփեն ասիկայ ու կերակուրէ ետքը կուտեն իրեւ մարսեցուցի :

Ձագախոտին ամեն մասունքը բանի կուգան տեսական տնտեսութեան, արհեստից, թժկու-թեան, իւղագործութեան եւ ըմպելեաց մեջ :

Փայտը, մանաւանդ վայրի ձագախոտինը կարծր է, պինդ եւ ծանր. գոյնը կարմրախայտ մոխրագոյն, կեղեւը գորշախառն, միանարը եւ լերկ. թէ ատաշձագործութեան եւ թէ արուեստից մեջ կը գործածուի : Բժշկութեան մեջ կեղեւեն զատ՝ տերեւն ալ կը գործածուի, որ կարծր է, մուր կանանչ, հոտն ախորժելի, եւ սաստիկ համեմիչ :

Ծաղկին կորերը որ ձերսուք Մելապա կը սուին, բարակ են, բազմաձիւղ, գորշախառն, սաստիկ կը հոտին, եւ իւղագործութեան մեջ կը գործա-ծուին :

Ամեն տեղ իրեւ համեմ խոհակերոցներու մեջ կը գործածուի մեխակը, եւ մանաւանդ Արեւելք, իսկ ներոպայի մեջ քանի կերբայ կը պակսի տաքցուցիչ ու պնդացուցիչ բնութեանը համար : Մե-խակի իւղն ալ թէ իրեւ անուշահոտութիւն կը գործածուի, եւ թէ փոտած կամ ցաւած ակրաներու դեղ, որ վրանին դրուելով ցաւած ջիղը կայրէ ու ցաւը կանցընէ. բայց զգուշանարու է որ քովի ողը ակրաներուն չղբացի, վասն զի կրնայ փոտ թիւն պատճառել :

— 203 —

ՀՈՐԵՔԱՍԱՆԵՐՈՒԴ ԴԱՐՈՒՆ ՄԵԿ ՄՈՒՐԱՑԱՆԱՌ.

Յովիաննես Թուլէր, անուանի դոմինիկեան կրօնակորը որ 1579ին վախճանած է, կը պատմէ թէ որ մը եկեղեցւոյ մեկուն դրան առջևաը մու-

րացկան մը տեսեր է ոտքերը աղտոտ ցեխոտ եւ հագուստը պատրուած : Մօտեցեր անոր ու Աստուած քեզի բարի լոյս պարզեւէ, ըսեր է : Բարի լոյս, կանչեր է մուրացկանը . չար լոյս եր-բեք չեմ ունեցեր որ Աստուած այսօր բարին տայ ինծի : — Ինչո՞ւ այսպէս պատասխան կուտաս, կրկներ է թուլէր . լաւ է ուրեմն, Աստուած զքեզ երջանիկ ընէ : — Սյս խօսքերդ ինչ կը նշանակեն. ես ոչ երբեք դժբախտ ապերջանիկ եղեր եմ :

Թուլէր աղքատին այս խօսքերուն վրայ զար-մացած կաղաչէ որ միտքը աւելի լաւ բացատրէ :

— Գլխուս վրայ, կըսէ անիկայ : Ինծի բարի լոյս մաղրեցիր, եւ ես հրամանողդ զրուցեցի որ ոչ երբեք չար լոյս ունեցեր եմ : Երբոր անօրի կը-մնամ՝ զԱստուած կօրննեմ. Երբոր կըմրսիմ, երբոր անձրեւ կուգայ, ձիւն կիջնայ, զլխուս վրայ կարկուտ կըրափրըֆի, երբոր օդը բաց կամ գոց է՝ զԱստուած կօրննեմ. Երբոր խեղճ արհա-մարզուած, անօգնական ու անխնամ երեսի վրայ կըմնամ՝ դարձեալ զԱստուած կօրննեմ : Ասոր համար երբոր ինծի երջանկութիւն մաղրեցիր, պատասխան տուի թէ ոչ երբեք դժբախտ եղեր եմ, վասն զի միշտ ջանացեր եմ Աստուածոյն իմոյ կամքը կատարել, եւ բոլոր իմ կամքերս անոր կամացը համաձայնել, որպէս զի ինչ որ ինքն ուզէ՝ ես ալ նոյնն ուզեմ :

— Բայց ինչ կը նես թէ որ Աստուած զքեզ դժոխք իշեցընէ :

— Զիս դժոխք իշեցընէ, կըպատասխանէ մու-րացկանը. թէ որ այնպիսի բան մը ընէ, երկու թեւ ունիմ, անոնցմով զինքը կըզրկեմ, որոց մեկը խոնարհութիւնն է եւ միւսը սկը. եւ այսպէս զինքը պինդ գրկելովս պէտք է որ ինքն ալ նետս դժոխք իշնայ, ուր աւելի երջանիկ կը լլամ իրեւ նետ՝ քան թէ առանց իրեւ արքայութեան մեջ :



ԳԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

(Ճարայարութիւն. Տես էջ. 41. 103.)

Գ.

ՈՒՐԻՇԻ ԱՆՀԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՃԱՌՈՂ ԲԱՆԵՐՈՒ ՄԷՋ ԱՆՀԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆ.

4. Սաստիկ ու բարձրածայն կըփոնգտայ, եւ բերանը բաշկինակուլը չգոցելով՝ վրան զլուխն ու բոլոր քովինները քքով ու խինքով կըլեցընէ :

2. Քովը կեցողին երեսն իվեր կըհազայ՝ առանց բերանը ձեռքովը գոցելու : Ցած ձայնով խօսերու տեղ կըպոռայ կըպոռըտայ :

3. Բազմութեան մեջ քրին տակին կերգէ, կը-